

Ա Ի Ռ Ա, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Զ. ՏԱՐԻ - ՆԱՐ ՇՐՋԱՆ

1932 - ՑՈՒՆԻՑ

Թիվ 6

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԼՐՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԸ

Եկաւ գարունը, և ահա կ'անցնի իոնի արդէն ան . ու ամէնքս, ակնկառոյց դէպի Այրարատ, կը սպասենք դեռ լուրեզու, որոնք մեզի պիտի բերէին հայրապետական ընտրութեան ձեռնարկին աւետիսը :

Թղթակցութիւնները, որոնք բարերախտաբար չընդհատեցան բնաւ, եթէ մերթ ընդ մերթ յապաղեցան իսկ, երբեք չկորսնցուցին իրենց յուսադրիչ շեշտը . ու ամէն անզամ որ էջմիածինէն ստացուած հեռագիր մը կամ ապահովագրուած նամակ մը կունկին ստուերը կ'անցընէ կարծես մեր զիսուն վերևէն, «մեր աշխարհէն խապրիկ»ի մը իոնդը թէ կուտայ մեր զգացումներուն :

Առանց ատոնց ալ, սակայն, այսինքն եթէ չինէին իսկ մերթ առկայժ և մերթ յանկարծ փայլող այդ նշոյլները, զորս ի զուր ճահճացած պատրանքներու վրայ փոսփորափայլող լոյսերու պիտի ուղեին նմանցնել ոմանք, մենք պիտի չկրնայինք դարձեալ իսպառ քար դնել մեր ակնկալութիւններուն վրայ, ու կը շարունակենք արդարեւ յուսալ թէ, ուշ կամ կանուխ, պիտի ստանանք վերջապէս, Լուսաւորչի Աթոռին՝ ազգովին ընտրութեամբ իր գահակալը որոշելու զործին վերաբերմամբ ամէն դիւրութիւն տրուած, կամ զէթ ամէն դժուարութիւն հարթուած ըլլալուն գեկոյցը :

Այդ մասին այնքան աներկեան է մեր յոյսը, որքան հաստատ է մեր համոզումը, թէ դարուն մէջ ուր կ'ապրինք որ եւ է կառավարութիւն պիտի չկարենար թոյլ տալ ինքզինքն՝ խեղդել ժողովուրդի մը կրօնական խղճմտանքը, և թէ Հայաստանի Հանրապետութիւնը մանաւանդ, ինչ որ ալ լինի իր տեսակէտը կամ հայեացքը կրօնի նկատմամբ, պիտի չներէր իրեն որ եւ է անբարեհաճութիւն՝ որուն հետևանքն ըլլար ի վերջոյ Հայ ազգին բարոյական կեանքին մէջ ջլատելով չնջել այն ոյժը որ դարերէ ի վեր եղած է և պիտի լինի տակաւին ասկէց վերջ ալ գաղտնիքը այդ կեանքին :

Ասոր համար չէ որ պիտի ուղեինք այսօր յատկապէս մեր խօսքը ուղեկ հայ ժողովուրդին՝ «Սիոն»էն, իրքեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական մէկ Աթոռին պաշտօնաթերթէն, այլ ներկայ հանգամանքներուն մէջ կրկնապէս կարևոր ու նուիրական պարտականութեան մը համար, զոր աւետարար տեղեկութեանց

առայժմ անդոյութեան մտածումը կամ «Լոռութեան պատղամը» կը թելադրէ ամէնուս :

Առաջին անգամը չէ որ Հայ Եկեղեցւոյ կեանքին մէջ կը պատահի հայրապետական իշխանութեան շուրջ զոյացած տաղնապալից կացութիւն մը : Ստոյդ է թէ Աթոռոյ պարապութիւն ընդհանուր առմամբ չէ եղած զրեթէ . բայց ա՛ աւելի ստոյդ է թէ քաղաքական և ազգային, արտաքին և ներքին դէպքեր, ընդհանուր և առոնին գժուարութիւններ այնքան հոծ և շուարեցնող խոնումներով խուժած են յաճախ անոր վրայ, եւ կաթողիկոսներու աթոռէ բացակայութեան և երկարատեւ աստանդականութեան, ընդհանրական հայրապետական իշխանութեան մերթ բազմաթիւ եւ յաճախ անհարկի աթոռակցութեանց եւ հակաթոռութեան իրողութիւններով բաժանականութեան պարագաներ ա՛յնքան ցաւալի համեմատութեանց հասած եւ ստէպ այնքան տիսուր հետեւանքներու են յանգած որ, ընտրուած զլուխի մը զոյութիւնը երբեմն զրեթէ համազօր է եղած անոր չգոյութիւն նոյն խակ :

Բայց ինչ որ պատմական անժխտելի իրողութիւն է մնացած մեր Եկեղեցւոյ տարեզրութեանց մէջ, և ինչ որ մանաւանդ բարոյական անչնչելի իրականութիւն է հանդիսացած մեր ժողովուրդին ազգային զոյութեան մէջ, այն կեցուածքն է զոր ազգն համօրէն, կղեր և ժողովուրդ միանգամայն, ընաշխարհի հայերն եւ տարաշխարհի զաղութահայութիւնն առհասարակ, ամէնքն ի միասին ունեցած են միշտ ազգային Եկեղեցւոյ ընդհանրական հայրապետութեան դիրքին ու զաղափարին հանդէպ, անոր ամենէն անորո՞չ վտանգալից և ամէն օր նոր պատահականութեանց երկիւղներովը յղի շը աններուն մէջ նոյն խակ :

Սէր, հսազանդութիւն և պատկառանք : — Կարելի չէ տարբեր բառերով պատկերացնել՝ ազգին իր Եկեղեցին համար ունեցած վերաբերմունքը, զոր ոչ միայն խորապէս զգաց ան, այլ նաև իրապէս երևան բերաւ միշտ անոր իշխանութիւնը ներկայացնող հայրապետական աթոռին և հովուապետական հեղինակութիւնը խորհրդանշող զաւագանին հանդէպ, ո՛ւր որ եղան անոնք, այսինքն Աստուծոյ կամքը ո՛ւր որ տեղափոխեց և պարագայից հարկը ո՛ւր որ ալ տարուբերեց զանոնք, դարերու երկար ճամբուն վրայ, Վաղարշապատէն յետոյ Դուին, Վարագ, Անի, Արքինա, Թաւրլուր, Մամնդաւ, Եղովք, Հռոմելայ, Սիս, և նորէն Էջմիածին :

Հրաշքի հաւասարող բան մը եղած է արդարեկ սրտի և հոգւոյ գեղեցկութեամբ և քաջութիւններով յայտնազործուած այն յարումը որով հայութիւնը ինքնքը սերս և ջերմ կապակցութեան մը մէջ զգացած է միշտ Էջմիածնի հետ, անոր անունին, անոր պատկերին, անոր մտածումին մէջ զգուելով և մեծարելով իր ամենէն մեծարժէք նուրիսականութիւններէն մին, այն՝ որ կրցած է իր մէջ կենդանի ու մաքուր պահել իր քրիստոնէական լուսաւորութեան, այսինքն իր հոգեւոր եւ բարոյական վերածնութեան զիտակցութիւնը, իր անցեալին ամենէն փառաւոր յիշատակներուն քաղցրութիւնը և իր իտէալին ըմբռնումը ամբողջ :

Արդ, ժամանակն է որ Էջմիածնի այդ անունին, անոր այդ պատկերին, անոր այդ զաղափարին առջև բովանդակ հայութիւնը որ և է ատենէ աւելի այսօր մասաւանդ իրականացնէ իր պատկառանքին պարագը, ու Հայաստանեայց Եկեղե-

ցւոյ լրութիւնը, այս անդամ ալ, ու գերազանցօրէն, հատուցանէ իր սիրոյն և հնագանդութեան ամենասրտապին տուրքը: —

Մայր Աթոռը այսօր չունի իր հրամանն ու պարտադրիչ կամքը ազգին հաղորդելու լիուլի հնարաւորութիւն. չունենալով նախ իր զլուխը, որ հայրապետական իշխանութեան բովանդակ ճոխութեամբն՝ այսինքն հեղինակութեամբը պիտի խօսէր մեղի, և յետոյ, զուրկ լինելով հայութեան հետ լրիւ յարաբերուելու միջոցներուն մէկէ աւելիէն: Բայց ա՛յդ իսկ պատճառաւ, անոր սէրը պէտք է իրեւ հրամանակարդ առաքինութիւն մը՝ ո և է ժամանակէ աւելի լիցնէ մեր սիրտը: Զաւակ մը չի կրնար մոռնալ և ուրանալ իր մայրը, եթէ անիկա, հասկնալի պարագաներէ հարկադրուած, ի վիճակի չէ հաղորդակցութեան մէջ ըլլալու իրեն հետ: Թէ հեռու անորմէ, բայց իր կուրծքին տակ պիտի լսէ միշտ անոր մայրական սրտին արոփիւնները, ու անոնց մէջ զգայ անոր անմեռ սէրը իր մասին, անոր իդն ու կամքը:

Եթէ էջմիածին չի խօսիր այսօր մեղի, իր լրութիւնն իսկ պէտք է ընդունինք իրեւ կենդանի խօսք մը, իրեւ պատզամը իր սիրոյն և կամքին. գերադոյն և անառարկելի հրամանի մը պարտադրութիւնը: —

Եւ ահա այդ լրութիւնն է որ կը պատուիրէ այսօր ազգին լրութեան, որ և է ատենէ աւելի փարիլ Հայաստանեայց Աւլղափելական Եկեղեցւոյ դաղափարին, իրեւ բարի և մաքուր զօրութեան մը, մեր հոգիէն եւ մարմինէն յօրինուած նուիրական այն հաստատութեան, որո՛ւն մէջ, իրեւ ժողովուրդ և իրեւ ազգ, զտած ենք մեր հաւաքականութեան խորհուրդին իրազործումը, և որուն հովանիին տակ միայն, մեր նախնեաց հոգիին հետ ընդ միշտ կենդանի հաղորդակցութեան մը չնորհնէ՝ պիտի կարենանք ինքզինքնիս ապահովել կրօնքի ճամբով դէպի ապահովայնացում տանող փորձութեանց դէմ:

Ժամանակը և միջավայրերը, ուր կ'ապրինք, լի են այդպիսի փորձութեանց ամենէն ծածկամիտ՝ ամենէն վտանգաւոր հրապոյրներով, այսինքն վարագուրուած ծուղակներով: Հացով հաւատք վաճառելու, զթութեան և նոյն իսկ զիտութեան, զրականութեան և կրթութեան երևոյթին ներքև կրօնական մարդորսութեան ամերող սպառապինութիւն մը քօղարկելու խորագիտութիւնը երբեք այնքան մտահոգիչ կերպերով չէր զործադրուած մեր մէջ և շուրջը, որքան այժմ: Ամէնուն պարտքն է զգոյշ և արթուն մնալ ահաւոր վտանգին հանդէպ, որ ժողովուրդին հոգւոյն մէջ չիթ առ չիթ կը ներարկէ ազգային անձնաւալպանութեան ժամանէր:

Այդ լրութիւնն է որ կը պատուիրէ ազգին հոգեսոր և Եկեղեցական առաջնորդութիւնը ստանձնող պաշտօնականներուն, եպիսկոպոսներուն մանաւանդ, որոնք իրենց կարգին կամ աստիճանին զգացումէն ինքզինքնին աւելի հեղինակաւորուած պիտի նկատէին իշխանաբար զործելու, զգուշանալ՝ առնելէ որ և է քայլ, կատարելէ որ և է ձեռնարկ, որ կընայ՝ իրեւ ընդհանուր միօրինակութեան մէջ երեան եկած ինքնակամ արարք և զոյութիւն ունեցած և ցարդ շարունակուած օրէնքներէ և կանոններէ շեղում, տեղի տալ անկարգութեանց, և վարակումի դէպքերով յանզիլ մինչև եկեղեցական տեսակ մը անիշխանութեան:

Բարեկարգութեան իդը, որ, իրեւ ժամանակին կարգախօսը, ատենէ մը

ի վեր տարապայման գեղումով նորէն լեցուցած է սիրտերը, պէտք է առ այժմ զործադրել՝ արդէն եղած կարգն ու կանոնը բարւոք եղանակաւ պահպանելու և արդինաւոր ընծայելու ջանքով միայն։ Նորութեանց, այսինքն իրը թէ գարուն ողիին համեմատ կատարուելիք նոր տնօրինութեանց հարին ու հողը պէտք է թողուլ Ընդհանրական Հայրապետութեան նախաձեռնութեամբ լինելիք որոշումներու, կամ, առ առաւելն, Մայր Աթոռոյ հաւանութեամբ կատարուելիք խորհրդակցութեանց ելքին։ Խոչ որ կը կատարուի այսպիսի ուղղութեան մը հետ խոտոր համեմատուող ողիով, ցաւալի միայն կը նայ լինիլ և ոչ օգտակար Եկեղեցոյ բարւոյն։

Մեր ամբողջ հոգևորականութիւնը՝ այս տեսակէտով՝ սքանչելի օրինակ միայն պէտք է ընդունի իրեն՝ ընթացքը Կիլիկիան զոյզ վեհաչնորհ կաթողիկոսներուն և Կ. Պոլսոյ ամենապատուական սպատրիարքին, որոնք, իրենց նուիրապետական բարձր դիրքին մէջ կը զործեն խոհական խմաստութեան քրիստոնէական ճշմարիտ խոնարհութեամբ, ձեռնամուխ չըլլալով կարգապահական կամ բարեկարգական որ եւ է նորօրինակ տնօրինութեանց, եւ հոգևորական ու կրթական խաղաղ աշխատութեանց նուիրումը մէջ միայն փնտռելով և ցուցնելով ճշմարիտ բարին ու օգտակարը։

Այդ լուութիւնն է որ կը պատուիրէ ամէնուս, ինչպէս որ և է ատեն, բայց այս միջոցիս մանաւանդ, չմտածել Ընդհանրական Հայրապետութիւնը, կամ, արևմտեան հայութեան, այսինքն արտաքոյ Խորհրդային Միութեան ապրող զաղութանայութեան, հոգևոր հովուապետութիւնը գէթ, Կիլիկեան կաթողիկոսութեան փոխանցելու նոյն խակ փորձի մը վրայ։ Լջմիածինէն այդպիսի խզում մը, ներկայ ժամանակին մէջ մանաւանդ, մեծազոյն աղէտքներէն մին պիտի ըլլար Հայաստանեայց Եկեղեցին համար, որուն վարչական և կարգապահական միութիւնը պիտի խախտէր և խանգարէր այդ կերպով։ Բացարձակապէս համամիտ ենք Ամերիկայի Շենքանի Հայաստանիցի պատուարժան խմբագրութեան, որ այսպիսի արարքի մը մէջ Հայաստանի և Խորհրդային Միութեան սահմաններէն ներս ապրող մեր ազգակիցներուն, այսինքն հայութեան ամենակարենոր մասին համար կը տեսնէր Եկեղեցական մեծ վտանգ մը, արժանի ամէնուս մտահոգութեան եւ լուրջ նկատառման։ Կատարելապէս վստահ ենք արդէն թէ, ինչպէս նոյն խըմբագրութիւնը ևս դիտել կուտար, այդպիսի շարժումի մը ամենէն առաջ և ամենէն աւելի անհամամիտ պիտի լինէին նոյն ինքն Կիլիկիոյ զոյզ վեհ։ Կաթողիկոսները, Երկուքն ալ ցարդ ցոյց տուած ըլլալով արդէն այդ տեսակէտով բարձրօրէն ուղղամիտ կեցուածք մը, որ արդիւնքն է որչափ ազգային և Եկեղեցւոյ ողիին վերաբերմամբ իրենց ունեցած պատմական խոր ըմբռնումին, նոյնքան նաև իրենց բարձրօրէն ազնուական նկարագրին, որ չի կը նար ախորժիլ հին ճաճիմ եւ անիմաստ վէճերու վերադարձէն։

Նոյն այդ լուութիւնն է վերջապէս որ, յանուն ազգին անցեալ դարաւոր փառքերուն և վիշտերուն և ներկայի և ապագայի յոյզերուն և յոյսերուն, այսինքն յանուն ազգին հոգւոյն՝ կը պատուիրէ որ ամէնքս ալ, ժողովուրդ, ժոլովք և կղեր, ընկերակցութիւնք, միութիւնք և կազմակերպութիւնք, ամէնքս ի միասին ընենք մեր լաւագոյնը, որպէսզի ոչ միայն ազգին ներկայ վայրավատին և հողմակոծեալ դրութեան մէջ, բարոյական միութեան մը դրօշին տակ համահաւաքուին անոր ցիրուցանուած փշրաքները, ու «նշխարեալ կտորներէն բան մը չկորսուի», այլ նաև

որպէսզի անոնք պահպանուին եկեղեցական, կրթական և բարեսիրական անկեղծ և մաքուր ջանադրութեանց արդինքներովը, խաղաղ՝ աշխատասէր և պարկեցա կեանքի ողերութեամբ, ամէն երլրի մէջ տեղական կառավարութեանց քաղցր ակնարկին տակ, եւ երկրական բնիկ տարրերուն համակիր եւ համերաշխ սիրով լի մթնոլորափ մը մէջ :

Դեռ սուզի քօղը կը ծածկէ Լուսաւորչի Աթոռը. բայց չէ խորտակուած հոն բնաւ հայրապետական իշխանութիւնը՝ զոր այդ Աթոռը կը խորհրդանշէր : Մեծ է մեր յոյսը թէ Հայաստանի Կառավարութիւնը, հայ հայրենիքին հայկական իշխանութիւնը, պիտի զնահատէ միայն բարենկատ և արդար այն ակնկալութիւնը զոր համօրէն հայ ազգը ամնձկալից զզացմամբ կը տածէ իրեն հանդէպ, հայութեան սրտին ամենէն նուիրական իղձերէն այս մէկին ևս կարգադրութեանը համար :

Մինչ այդ, սակայն, ամբողջ ազդին վրայ պարտականութիւն կը ծանրանայ ապրիլ և ի հանդէս բերել բարոյական քաջութեան, այսինքն խաղաղ հոզզիի լրջութեան իրական վիճակ մը, չենթարկուելով ջղաձղական մտայնութեանց, և իր այդ ընթացքովը նոյն իսկ հասկցնելով ամէնուն թէ «զարնուած չէ հովիւր», ու ցրուած չէ անոր հօտը» :

Պատկա՛ռ կենանք Էջմիածնի զաղափարին: — Բարոյական կազմակերպութիւնները միշտ ներսէն՝ իրենց հոգեկան էութեան խորքէն է որ կ'աճին եւ կը քայքայուին. արտաքին ազդակները չեն կրնար թափանցել անոնց մէջ: Զզուշանանք պարզելէ այսպիսի զրութիւն մը՝ որուն մէջ չար աչքեր հաճոյքով պիտի ուզէին տեսնել ներքին փլուզումի ախտանշաններ :

Ահա՛ պատզամը, զոր Էջմիածին իր լուսութեամբն խալ կուտայ հայութեան. ո՞ր հայ՝ սիրո պիտի ունենար չանսալու անոր:

* * *

ՏԱՆ ԷՇՄԻԱԾՆԻ

Կիսուրին¹ զնանք երկնեայ² ծովին,
Վարդ կու բաղին³ յերկուայ⁴ հովին,
Թաման⁵ աշխարհ ենզ կը զովին,
Սալլու⁶ զինար⁷ Էջմիածին:

Էջմիածին՝ բանձր սար այ,
Աղբբրներդ կարմիր բար այ,
Քո մատաղդ կապուտ զառ այ,
Սալլու զինար՝ Էջմիածին:

Էջմիածին, դուն հեռու՝ զօրքը մօտիկ,
Մեջքրդ կապեր կարմիր զօտիկ,
Հիսուսորդ զայ զլուխ ոս բոպիկ,
Սալլու զինար՝ Էջմիածին:

Էջմիածին՝ ալա⁸ զաբի⁹,
Թամամ աշխարհ ոսքը բափի,
Քո մեռոնը անկրակ կ'եփի,
Սալլու զինար՝ Էջմիածին:

Էջմիածին՝ ուշար¹⁰ զոււ¹¹ այ,
Հիսուսորդ զայ զօսա զօսա¹²,
Խընդրում եմ ինծի տա փկօսա¹³,
Սալլու զինար՝ Էջմիածին:

Ես եմ Ակոր Ախաւանցի,
Ազգատակով յերեւանցի,
Ես արծան չի, ենզ զովեցի,
Սալլու զինար՝ Էջմիածին:

ԲԱՌԵՐ.— 1. Հաւաքուին: 2. Երկնազմ: 3. Երիկուան: 4. Ամբողջ: 5. Նոնի: 6. Սոսի: 7. Բարձր:
8. Գուռ: 9. Թռչող: 10. Թռչուն: 11. Գազն ի վազ: 12. Պարզեւ: